

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ

Խօստ ԱԵԿՈՆԴՈՒՄ Է ՀԱՍՏԱՏԻՔԻ ԱՆ ԽԵՐԵՒ-  
ՆՈՒ ՀԱՅԱՐ :

ԼՅՍՊԻՍՏ ՎԵՐՆԱԳՐՈՎ մեր նախնի  
երախտաւոր հարց մէկը յունարէնէ  
թարգմաններ է ան իմաստալից առած-  
ները, որ ԱԵԿՈՆԴՈՍ փիլիսոփան Լյ-  
դրիանոս կայսեր ըսեր է : Երբոր Լյ-  
դրիանոս ԼՅԵՆՔ եկեր ու լսեր է որ  
աս փիլիսոփան շատ իմաստուն մարդ  
է ու քիչ խօսող, կանչեր իրեն շատ  
բաններ հարցուցեր է, ԱԵԿՈՆԴՈՍ պա-  
տասխան չէ տուած . կայսրը բարկա-  
ցած՝ դահճին գաղտուկ կը պատուի-  
րէ որ տանի ԱԵԿՈՆԴՈՍը, բռնադատէ  
խօսելու, ու խօսածին պէս գլուխը  
կտրէ . իսկ թէ որ մահն ալ արհա-  
մարհելով չխօսի՝ չսպաննէ : Դահճին  
ալ շատ վարպետ հնարքով կը ջանայ  
բերնէն խօսք մը հանել տալու, բայց  
չկրնալովնորէն կայսեր կը տանի փի-  
լիսոփան . որ ան ատեն կը սկսի պա-  
տասխաննել : Լյ պատմութիւնը շին-  
ծու ալ ըլլայ, իմաստակ փիլիսոփայի  
մը վրայ կրնայ ՃՄԱՐԻՄ սեպուիլ . և  
որովհետեւ զրաբառ շատ աղւոր պատ-  
մուած է աս բանս՝ կ'արժէ որ առած-  
ներէն առաջ պատմութիւնն ալ դը-  
նենք՝ որ շարադրութեան օրինակ ալ  
ըլլայ :

Լյոդ ժամանակսն ընդ այնոսիկ յո-  
րում ԽԵԴՐԻԱՆՈՍ՝ Պարսս երթայր,  
և իբրև եկն յԼՅԵՆՍ՝ լուաւ զԱԵԿՈՆ-  
ԴՈՍ եթէ կորովի իմաստասէր է, և  
անխօսութեամբ զինքն հանձարեալ  
է . որով և կոչեալ առ ինքն բազում  
աշխատանօք մաքառեալ՝ ի հարց-  
մունք առակաց, և նա ոչ ինչ ետ պա-  
տասխանի : Եր թագաւորն զայրա-  
ցեալ ընդ անմեծարանսն առաջի սիւն  
կղիտոսին, կոչեաց զսուրհանդակն զի  
սպանցէ զնա . և պատուիր տուեալ  
ասէ, եթէ “ Ա, ախ բռնադատեա-  
թէ խօսի՝ սպան, եթէ ոչ կենդա-

նւոյն այսր ածջիր „ : Եւ դահճապե-  
տին վաղվաղակի զհրամանն կատա-  
րեալ՝ տանէր՝ ի նպատակն սպանանել,  
և ասէր . “ Հասեալ է օր մահու և կե-  
նաց „ . և զմահաբեր վաղակաւորն՝ ի  
վերայ խաղացուցեալ՝ փայլակնաձե-  
յեղյեղէր ասելով . “ Դան հատ՝ ի թե-  
րանոյդ, և ոչ բարձցի գլուխդ՝ ի պա-  
րանոցէդ . խօսքդ յօդս տարածեսցի,  
և ոչ հեղցի արիւնդ յերկիր „ : Եա ոչ  
զերկիւղ մահու զմտաւ ածեալ և ոչ  
զզողիւն սուսերին, լուութեամբ ա-  
րիանայր . և զինուորին վաղվաղակի  
ածեալ առաջի թագաւորին կացու-  
ցանէր : Լյպանորա այնուհետեւ սկիզ-  
բըն արարեալ պատասխաննեաց :

Օ լինչ է Լյստուած : — Խնքնածին  
տեսիլ, որ փակէ զամենայն և ինքն  
յումեքէ ոչ փակի . իմաստ խնդրելի,  
իմաստուն անմահ :

Օ լինչ է ծով : — Դաոդ աշխարհի,  
պսակ ծովեղէն, ընդերկարութիւն  
ջրեղէն, անբաւ հաստատութիւն,  
մայր աղի, հաւաքիչ ամենայն ջրոց,  
որպէս գօտի զտիեզերօք, աշխարհաց  
ասպնջական :

Օ լինչ է եթեր : — ( Եղք տարածք  
և թաթաւունք, տեսիլ իմն սուրբ,  
յստակ, լի հողմով բազմութեան . զօ-  
րութիւն որ յամենայն հասանէ, բը-  
նութիւն տարած, արեգական յորդո-  
րիչ, ծնիչ հրոյ և ջրոյ :

Օ լինչ է տիւ : — Հանդէս որ լի է  
աշխատութեամբ, շրջանակ երկոտա-  
սան ժամանակեան, սկիզբն ամենայն  
ցաւոց, յորդորումն աշխարհի, երկրա-  
ժեշտ՝ ի գործոյ, հոգք ծփալիցք, կեն-  
դանեաց համբոյըք առ ՚ի զմիմեանս  
տեսանելոյ, յուշարար անդադար, բը-  
նութեան հայելի, թիւ որով յաւի-  
տենականք համարին :

Օ լինչ է արեգակն : — Լին երկնա-  
ւոր, նահատակ գիշերոյ, շրջանակ  
երկնաւոր, աշխարհի յանդիմանիչ,  
անմաշ բոց, զգեստ պտղոց, անանց  
Ճառագայթ, անպակաս պայծառու-  
թիւն, զտեալ ղամպար, երկնային  
Ճանապարհորդ :

**Օ ի՞նչ է լուսին :** — Կարմրութիւն երկնաւոր, միմիթարիչ գիշերոյ, օդոց ձանապարհորդ, նաւորդաց միմիթարիչ, բոլորակ որում չասանի ոք, անծագ տեսիլ, կենդանեաց հանդէս, պահպանորդ գիշերոյ, դայեակ անձրեոյ, մայր պտղոց, յաւիտենից նշանակ :

**Օ ի՞նչ է մարդ :** — Կրան լուծուծոյ, մարմին հոգեկիր և մտաւոր, տաճար հոգւոյ, դոյզնժամանակեայ տեսիլ, գործի աճառապինդ ոսկերք և ջղօք և այլովքն հանդերձ, տէգ աշխարհի, բախտի խաղալիկ, բարի հարեանցիկ, կենաց մաշիչ, ինքնայօժար յամենայն, արհամարհիչ ամենայնց, տեսիլ յաւիտենական :

**Օ ի՞նչ է գեղեցկութիւն :** — Կիար բնութեան, ստացուած որ անցանէ, ծաղիկ որ թարշամի, դրոշմած շնչառոր, տեսիլ ցանկալի :

**Օ ի՞նչ է սէր :** — Խնդիր բարեաց, մարդ աներեսոյթ, վարանելոց միմիթարութիւն, թիկունք թշուառականաց, ինչ մի որ ամենեցուն պիտոյ է և ոչ է՝ի միջի :

**Օ ի՞նչ է մեծութիւն :** — Բեռինք ոսկեղենք, ցանկութեանց արբանեակ, անխրատ վայելըութիւն, կապեալընդ երկիւղի, կասկած անդուլ, ագահաց թշուառութիւն, երկն հանապազորդեան, իրք գիւրափոխ, բազմաց ըղձալի, տնկածոյ իմաստք, ծփումն անդուլ, փոփոխումն անդադար, իրք են ամենեցուն նենդի և վնասի (պաշճառ), հոգք վերադրեալք՝ի մարդկան կամակարութենէ :

**Օ ի՞նչ է աղքատութիւն :** — Բարի ատեցեալ, մայր առողջութեան, խափանիչ ամենայն ցանկութեանց, վարք անհոգք, անխաթ ստացուած, վարդապետութիւն հնարեալ, գտակ իմաստութեան, ստացուած որիշ (ազատ)՝ի զրպարտէ, ստացուած ոյր զկնի ոք ոչ ընթանայ, գանձ հաստատուն, բաղդ անհոգ :

**Օ ի՞նչ է նաւավար :** — Ալեաց ձանապարհորդ, ծովու մշակ, հողմոց

ուղեկից, աշխարհի օտար, ձմերան և յահանահատակ, նաւահանգիստ սքանչելի, զուղորդ մեռելոց, կցորդ կորըստեան, ծովականաց մենամարտիկ, ինքնայօժար՝ի մարտ :

**Օ ի՞նչ է մշակ :** — Ճամանակաց արբանեակ, անձրեաց մատակարար, մնունդ վայրի, առանց ծովու վաճառական, ծառոց տնկիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց, ժամուց դաստիարակ :

**Օ ի՞նչ է քուն :** — Վախատութեց հանգիստ, բժշկաց սատար, կապելոց լուծումն, տքնեցելոց իմաստք, հիւանդաց իղձք, մահու պատկեր, ուսումն հանապազորդեան :

**Օ ի՞նչ է ծերութիւն :** — Դիւրագիւտ չար, կենդանի ճաղճամահ, սպասիկ մահու, քնալից ծաղը, ապշութիւն առ իմաստութեանց օտար, պահակ ցպոյ, ցանկութեանց օտար, մեռեալ զեռուն :

**Օ ի՞նչ է մահ :** — Վուն յաւիտենական, քակտումն մարմնոյն, հիւանդաց ինդրուածք, թշուառականաց իղձք, հոգւոյ հեռացումն, մեծատանց երկիւղ, աղքատաց պանծալի, քակտումն անդամոց, հայր բնոց, հրաժեշտ ամենայնի :

Եռութ պայոյ :

Տէր, ես մանուկ եմ տըկար,  
Զինև վրանդք են անթիւ.  
Դու զիս պահեա, բարերար.  
Առ իս լեր միշտ քաջ հովիւ :

Անմեղ կոչեն զիս տըզայ,  
Գըդուեն գովեն՝ի խրախոյս.  
Բայց ես գիտեմ զի մեղայ,  
Ներեա փըրկիչ իմ Յիսուս :

Ո՛վ աէր, ահա դայլ անդութ  
Ցար ինձ, ասեն, դարանի.  
Ո՛ւր քո գառինս վայր անքոյթ,  
Բայց՝ի ծոցիդ տէրունի :